

սրահներ ալ կան մէկմէկէ անհաւասար չեռաւորութեամբ շինուած և իրարու աննաման , որոնցմէ գաւիթը կ'ելլուի . այս սրահները քանի մը կամարներով շինուած են , որոնց վրայ կանթեզներ կը վառեն , բայց ասոնցմէ ոմանք վրայէ վրայ կրկն կամարներ ունին : Ի՞ոլոր այս շէնքերուն մէջ գլխաւոր երկու մեծ շէնքեր կան , մէկը լուսա և միւսը լուսարա ըսուած : լուսարա կոչուած մզկիթը 16 ոտք գետնէն բարձր շիտակ գետնի վրայ կառուցած է՝ 460 ոտք երկայնութեամբ և 339 ոտք լայնութեամբ : Շէնքը ութանկիւնի է , և գմբէթը 93 ոտք բարձրութիւն ունի , իսկ տրամագիթը 47 ոտք . որուն գագաթը սլաքածե զարդ մը կայ , ծայրը մահիկ , և ամբողջ այս մեծակառոյց շէնքին բարձրութիւնն է 120 ոտք : Ծայր որմերուն արտաքին կողմերուն վրայ քառակուսի աղիւսածե այլ և այլ գունով գունաւորած քարերու վրայ ոսկեգիր գրով զուրանէն խօսքեր գրուած են : Դմբէթը առաջ ամբողջ ոսկեզօծ պղինձ էր , բայց հիմա կապարով միայն պատած է , և պատուհանները կլոր և բազմագոյն ապակիներով գոցուած են : Լոյս մզկիթս մէջ նշանաւոր և սրբազն մեծ քար մըն ալ կայ , որուն մէկ կողմը ոսկեզօծ վանդակով բաժնած՝ կ'ըսեն թէ չափոր նահապետը հոն պառկեր է : — Իսկ լուսաի մզկիթը որ աւելի ( )մարինը կրնայ ըսուիլի իրեն քիչ փոփոխութիւն կրած ըլլալուն պատճառաւը ( )մարի հիմնարկելէն մինչեւ հիմա . ասիկայ բոլորովին ուրիշ ձաշակով ու ձարտարապետութեամբ շինուած է լուսարայէն . ութը գահլիճ ունի , որոնց մէջ տեղը 160 ոտք երկայնութեամբ և 32 ոտք լսյնութք միջոց մըն է , որուն վրայ գմբէթ մը բարձրացած է : Այս մզկիթը ձիշտ լողոմնի տաճարին տեղը կառուցած է . իսկ լուսարան՝ անոր մէկ մատրանը կողման մը վրայ շինուած է : — Ի՞ւ հասարակ ամենայն ձանապարհորդաց վրկայութեանը նայելով՝ լքուալեմայ մէջի ամենէն փառաւոր շէնքը այս լու

Հարկմըսուածն է , որուն մէջի յիշած այս երկու գլխաւոր մզկիթները լուսարա և լուսա առանձին՝ Պիոլուսոյ լուսաովիայէն մեծ են : Բայց հիմա խիստ հնութեանը պատճառաւ կործանելու վրայ է , զորն որ կ'աշխատին նսրոգելու :

—————  
Պատմական տեղեկորին կուտայուրա  
կղզոյն վրայօք :

Վրիստոսի 1625 թուականին գաղղիացի բաղդախնդիր պահի նաւ մը , որ այն ատեններուն սովորութեանց համեմատ ամէն ազգէ նաւեր արեւմըտեան ծովերուն մէջ կը յածախիէն՝ երբեմն վաճառականութիւն ընելով , երբեմն ալ յելրւզակութիւն , ճամբայելաւ հիերէն դէպ'ի լուսրիկա երթալու : Լոյս նաւուն հրամանատարը Տ' ինամպիւգ անունով նորմանտացի մընէր , որ թագաւորական նաւապետի անունով : Վանի մը մանր մունր գիպուածներէ ետքը՝ նաւը խարիսխն նետեց Ուեծ Դայման կղզւոյն ծոցին մէջ , Ուպանիացւոց բռնութիւններէն ապահովնելու համար իր նաւը , որ խիստ զօրացած էին այն ատենները ծովերու վրայ : Բայց հազիւթէ նաւը խարիսխն ետքը՝ ահա յանկարծ սպանիացի պատերազմական մեծ նաւէ մը պաշարուեցաւ , որ 35 թնդանօթով էր և բազմաթիւ նաւաստեօք : Իսկ գաղղիացի նաւը որ թէպէտ 4 թնդանօթ և 40 նաւաստի միայն ունէր , բայց ամենքն ալ կտրիճ ու կեանքերնէն չվախցող մարդիկ էին , որոնք ազքերնին առին նաւը օդ հանել քան թէ թշնամոյն անձնատուր ըլլալ : Ուստի մեծ քաջութեամբ թշնամեաց յարձակմանը դէմզրին , և կատաղի պատերազմէ մը ետքը , որ իրեք ժամէն աւելի տևեց , ստիպուեցաւ սպանիացի նաւը ազատ թողլու զիրենք : Բայց սակայն գաղղիացի նաւուն այս յաղթութիւնը խիստ

ծանրի նստաւ իրեն . որովհետեւ նաւաստեաց մեծ մասը մեռաւ և նաւն ալ այն աստիճանի վնասուեցաւ , որ նորէն ճամբայ ելելը շատ գժուարին էր : Տ' Անամպիւգ նաւապետին բոլոր ակն կալութիւնները պարապը ելան այս անակնուննելի ձախորդութենէն , անսանկ որ Ի՞նդիլեան կղզեացմէ մէկը կ'ուզէր ելել՝ որոնց մօտիկ էին , ու իրեն քաշած վնասները դարմանել :

Ի՞նդիլեան արշիպեղագոսը արդէն մէկ դարէն աւելի էր որ ծանօթ էր Ճանապարհորդաց . վասն զի՞ Քրիստու փոր Գողոսմոս 1492ն գտեր էր այն կղզիներն ու այն տեղուանքը պտրտեր էր իր վերջի ըրած Ճամբորդութեանց ատենը :

Ի՞յս կղզւոյն բնակիչքը կարգէ գուրս վայրագ և մարդակեր էին , անսանկ որ նոյն իսկ Գողոսմոս անախորժ ընդունելութիւն մը գտաւ , որուն ընդ առաջ եկան ինչուան կանայք ալ նետերով և քարերով : Ի՞յս բաներոււ համար բնաւ եւրոպացի մը չէր յանդգնած հոն բնակութիւն հաստատելու . և երբոր Ապանիացիք Շերուի հանքերը լընցուցած՝ ուզեցին Ի՞նդիլեան կղզեաց ալ տիրել , սաստիկ կատաղութեամբ վւնտուեցան տեղացոցմէ , և չկրցան ամենւին բնակութիւն մը հաստատել : Տ' Անամպիւգ իր նաւովը , որ ամէն կողմանէ ջուր կ'առնէր , և մէջի վիրաւորեալներովը՝ մօտեցաւ Աուրե Քրիստուափոր ըսուած կղզւոյն , որ ամենէն մօտիկն էր , ամենայն զգուշութիւններն ընելով . և սաստիկ վախով ցամաք հանեց իր վիրաւորեալները :

Հազիւթէ նաւէն դուրս ելեր էին , մէյ մըն ալ գունդ մը Գաղղիացիք ուրախութեամբ և հանդիսով դիմացնին ելան՝ ուրախակից ըլլալով իրենց ողջամբ գալստեանը : Տ' Անամպիւգ զարմացած մնաց՝ տեսնելով հոն իր հայրենակցաց այս անկարծելի բազմութիւնը , զօրինքը բնականաբար վայրենեաց բնակարան մը կը կարծէր . բայց զարմանքը աւելի շատցաւ , երբոր իմացաւ որ այն Գաղղիացիները կղզւոյն բնակչացը հետ

շատ սիրով և միաբանութեամբ կ'ապրէին : Ի՞սոնք դրեթէ բոլորն ալ նաւակութեամբ հօն ինկեր էին իրենց պէս , և կամ այլ և այլ նաւերու վիրաւորուած նաւաստիներ էին՝ զորոնք հօն ձգեր էին անցնող նաւապետները : Ի՞սոնք կը գովիէին օդին բարեխաւնութիւնն ու առողջութիւնը , երկրին պտղաբերութիւնը , և վայրենիներուն հանդարտաբարոյութիւնը . ուստի առաջարկեցին նաւապետին որ գաղթականութիւն մը հաստատէ հօն , որուն գլուխն ինքն ըլլայ : Ի՞յն միջոցին որ Տ' Անամպիւգ տարակուսած կեցեր էր , Ա ակրնարտ անունով անդղիացի բաղդախնդիրն նաւապետ մ' ալ հասաւ , նոյն պէս Ապանիացւոց ձեռքէն փախած , որն որ Աուրե Քրիստուափոր կղզին եկեր էր՝ հօն բնակութիւն մը հաստատելու մոքով : Ի՞էկ վայրկենի մէջ երկու նաւապետները իրարու հետ միաբանեցան ու բարեկամաբար բաժնեցին մէջերնին զկղզին , և երդուընցան ամենայն սիրով ապրիլ իրարու հետ , և օգնել իրարու հարկաւոր եղած ատենները :

Ի՞յս կերպով եղաւ Գաղղիացւոց գաղթականութեան սկիզբը Ի՞նդիլեան կղզեաց մէջ , որն որ միանգամացն սկիզբ մը եղաւ երկայն պատերազմներու և տարածայնութիւններու Գաղղիոյ և Ի՞նդղիոյ մէջ այս կալուածքներուն պատճառաւ : Տ' Անամպիւգ կղզւոյն տէր ըլլալէն ետքը՝ սաստիկ պատերազմնով մը վայրենեաց մէկ մեծ մասը ջարդեց , և սարիէ մը ետքը Գաղղիա դարձաւ թագաւորէն օգնութիւն ուզելու համար : Այնայէս Ա ակրնարտ ալ Ի՞նդղիա դարձաւ , որ իր վաճառականութեան օգտին համար մասնաւոր ինսաքով մը սկսաւ պաշտպանել այս նոր գաղթականութիւնը՝ Գաղղիացւոցմէ շատ աւելի :

Աղջւոյն բաժանումը երկու ազգերն ալ միաբան սիրով յանձն առեր էին . բայց երբոր Ի՞նդղիացիք աւելի բաղմացան , առանց բանի մը նայելու զրաւեցին նաև Գաղղիացւոց երկրիները : Ասոնցմէ առաջ եկան այն շարունակ

շփոթութիւնները որ կը նեղէին զկըզգին , և այն ատեն միայն կը դադրէին , երբոր Ապանիացիք վրանին կը յարձակէին :

1635 տարւոյն , այսինքն առաջին գաղթականութեան հաստատուելին տասը տարի ետքը , ( Ալիլ Տ' Անամպիւգի տեղակալը՝ անձամբ Գաղղիա եկաւ և տէրութեան առաջարկեց , միան գամայն հրաման ինդրելով որ Կուտալութայի մէջ կարենայ գաղթականութիւն մը հաստատել : Անքը շուտով մը ճամբայ ելաւ Տիւպիէս անունով ազնուական մարդու մը ընկերութեամբը , որուն հետ գաշխաք դրաւ այս գործիս համար , Հուլիսի 23<sup>ն</sup> վերոյիշեալ տարին , 500 հոգւով Կուտալութայի ցամաքը ելաւ՝ հետը տանելով չորս գոմինիկեան կրօնաւոր ալ : Համեն ընուն երկրորդ օրը այն չորս կրօնաւորները տրնկեցին խաչը այն երկրին մէջ , և եղէգներով պզտիկ մատուռ մը շինեցին , որուն մէջ պատարագ մատուցին , և ըզկզին յանուն Իշտուծոյ և թագաւորին ժառանգեցին :

Ինյոյ ( Ալիլին ըրած անխոհեմութեամբը քիչ մնաց որ այս նոր գաղթականութիւնը բոլորովին չնշուելո՞ի սկզբան անդ . վասն զի փոխանակ կերակուր ճարելու , և Կուտալութայի մէջ հարկաւոր եղած ծառերը շատցընելու , շուտով ճամբայ ելաւ կղզին թողլով , ու հետը տանելով այն եղած քիչ մը պաշարը , որ Գաղղիական ընկերութենէն ու Տիւբի վաճառականներէն առեր էր : Վաղէն կղզւոյն բերքը քիչ էր , և երկար մշակութեան մը կարօտ էր , որ կարենար հարկաւոր եղած պարէնը մատակարարէլ . և թէպէտ ամենայն ինայողութեամբ կը գործածէին ունեցած ուտելիքնին , բայց հանդերձ այսու ամենայնիւ լմընցաւ , և խեղձ գաղթականները այն աստիճան նեղութեան մէջ ինկան , որ ստիպուեցան բժշկական գեղերը , թամբերուն կաշին , և ինչուան մեռած դիակներն ու տելու :

Ի՞նյոյ ցաւալի տեսարանին վրայ վայ-

րենեաց գութը շարժելով՝ մարդասիթութեան գեղեցիկ օրինակ մը տուին , որոնք թէպէտ և մարդակեր կը համբաւէին , բայց ամէն օր ձուկ և պլատուղ կը բերէին Գաղղիացւոց :

Ա երջապէս երկայն նեղութիւններէ ետքը՝ սովոր գաղթեցաւ Գաղղիայէն եկած օգնութիւններով . բայց վայրենեաց ատելութիւնը չդադրեցաւ , որոնք պատրաստուեցան ծովու մարդիկներուդէմ պատերազմելու , ինչպէս որ սովոր էին զլարոպացիները այս անունով կանչելու : Ի՞նյոյ պատճառաւաս միշտ ստիպուած էին զինեալ կենալու . վասն զի վայրենիները ստէպ ստէպ յարձակմունքները ընելով՝ և մեծ վնաս տալով կը կողոպտէին գաղթականներուն ստացուածքը :

Բաւանէ Տ' Անամպիւգին յաջորդը , որն օր 1656<sup>ն</sup> վերջերը մեռաւ , շատ անգամ օգնութիւն խրկեց Առուբք Վրիստափոր կղզիէն վայրենեաց յարձակմունքները ընկճելու համար . ու վերջապէս 1640<sup>ն</sup> Կուտալութայի ( Ապէր անունով տեղակալ սպարապետը կրցաւ խաղաղութիւն ընել այն վայրենի ժողովրդեան հետ :

Ի՞նյոյ թուականէն ետքը Կուտալութա կամաց կամաց սկսաւ առաջ գալ . և պատերազմական վախերը գաղթելով՝ սկսան մոտածել կառավարութեան կերպին վրայ , որուն համար ( Ապէր շատ աշխատեցաւ : Ի՞նյոյ ատեններէն սկըսեալ Խնդիրեան կղզեաց գլխաւոր առետուրը ծխախոտն էր , որուն սովորութիւնը թէպէտ և գեռ քիչ ատեն էր որ Խւրոպա մտեր էր , բայց ընդհանուր մոլութիւն մը գարձած էր : Ի՞նյոյ այս բերքին առատութիւնը , որով աժան գնով կը ծախուեր , այս վաճառքիս յարգը կորսնցուց . ուստի ( Ապէր մըտածեց որ քանի մը շաքարի գործարաններ հաստատէ : Ապակայն այս ամենաօգտակար խորհուրդը՝ Հուէլ անունով իր յաջորդէն ՚ի գործ զրուեցաւ , որ սուտ ամբաստանութեամբ մը հալածեց զ( Ապէր , և ինչուան մահուան ալ գատապարտել տուաւ զինքը : Ի՞նյոյ

ատենը երկրին մշակութիւնը ձերմակ գաղթականներուն ձեռքով կ'ըլուէր, որոնց կ'օգնէին նաև սևերն ալ :

Գաղղիական ընկերութիւնը տեսնելով որ բաներն այնչափ յաջող չեն երթար, և չկարենալով գլուխ ելլել գաղթականութիւնը պահելու համար եղած ծախքին, 1650 տարւոյն ծախեց քանի մը հարուստ և ազնուական մարդկանց, որոնք գնեցին իբրև իրենց ստացուածք, և թագաւորական իշխանութիւն սկսան գործածել հոն :

Լուատալուբան ինկաւ Պուասերէ անունով պարոնի մը, որն որ 73 հազար լիրէով գնեց աս կղզին՝ Արի-Լաւանդ, Տէզիրստ ու Լէ Անդ կղզեաց հետ մէկտեղ : Բայց կառավարութիւնը այսպիսի փոխիսութեան պատճառաւ աւելի գեցաւ, վասն զի նոր տէրերուն տիրապետական իշխանութիւնը վնասակար ու արգելի էր երկրին յառաջադիմութեանը : Բայց Լուատալուբան ամենէն աւելի քիչ վնաս քաշեց, անանկ որ 1654 դէմ դրաւ Ինգղիացւոց յարձակման մը, և երկու տարիէն ալ նուածեց սևերու կատաղի ապրատամբութիւն մը . իսկ վայրենիներուն հետ ալ մէկալ կղզիներէն աւելի բարեկամութեամբ էին, մանաւանդ 1660 խաղաղութեան մեծ դաշնադրութիւն մը եղաւ վայրենեաց՝ ու Գաղղիացւոց և Ինգղիացւոց գաղթականներուն մէջ :

1664 հաստատուեցաւ Գաղղիամէկ նոր ընկերութիւն մըն ալ, որուն ձեռքովը Գաղղիացւոց տէրութիւնը նոյն կղզոյն նորէն տիրեց : Լոյս նոր կառավարութիւնը մէկէն սկսաւ նուածել զլինգիացիները, որոնք կամաց կամաց կ'ընդարձակէին իրենց գաղթականներուն սահմանները, բայց միանգամայն չկրցաւ գոհ ընել իր հպատակները : Արդինիք կղզին ալ շատ անգամ ապատամբեցաւ, և միշտ մեծ աշխատանք պէտք եղաւ զանիկայ նուածելու համար : Ինգղիացիք այս շփոթութիւններս յարմար առիթ սեպելով՝ մէկ ուրիշ անգամ մըն ալ յարձակեցան

Լուատալուբայի վրայ, բայց կղզւոյն բնակչաց քաջութիւններէն բռնադատուած ետ դարձան : Հանդերձ այսու ամենայնիւ Լուատալուբան 1688 Արդինիքի կառավարութեան տակը ինկաւ :

Ինգղիացիք, որոնք միշտ առթի կը սպասէին, հանդարտ չժողուցին այս կըդ զւոյս գաղթականները, ու իրենց գաշնադրութեանցը դէմ շատ անգամ յարձակմունքներ ըրին : 1691 յարմար ատեն գտնելով տիրեցին Արի-Լաւանդին, և Լուատալուբան ալ ուզեցին իրենց իշխանութեան տակը առնել, բայց առջինին պէս յաղթուած ետ քըշուեցան, որով քիչ մը ատեն խազաղացաւ երկիրը այդ կուասէր մարդկանց ձեռքէն . բայց 1702 վազեցին յանկարծ Առարք Քրիստափոր կղզւոյն վըրայ, և տիրեցին անոր : Այն բանը շատ անգամ փորձեցին Լուատալուբայի վըրայ ալ, բայց չյաջողեցաւ ըրած փորձերնին :

Թէպէտ դրսէն պատճառած շփոթութիւնները անսպակաս էին, բայց ներքին ձախորդութիւններն ալ քիչ նուազ չէին : Երկրին մշակութիւնը քանի մը գլխաւոր մարդկանց ձեռքն էր, որոնք կարգէ դուրս ազդեցութիւն մը ունէին կառավարութեան վրայօք : Լոյս սակաւագետներս այն աստիճան զօրացած էին, որ Գաղղիացւոց տէրութիւնը ուղելով ասոնց դէմն առնել՝ գրեթէ ընդհանուր և մեծ իրովութիւն մը ծագելու պատճառ եղաւ :

Լուատալուբան ութեստամներորդ դարուն մէջի պատահած խոռվութիւններուն գրեթէ մասնակից չեղաւ, բայց մեծ վնաս քաշեց 1723 մէկ սարսափելի փոթորկէ մը, որ 1724 մէծ սովի մը պատճառ եղաւ, և դարձեալ ուրիշ աւելի մեծ հարուած մը պատահելով՝ կղզոյն մեծ մասը կործանեց, որով բնակչաց մէկ մասը ստիպուեցան ուրիշ տեղ երթալ :

1759 Ինգղիացիք նորէն յանկարծուստ յարձակեցան Լուատալուբայի վրայ . և այս անգամուս ուրիշ անգամ

Ներու կատաղի և յուսահատական դիմադրութիւնը զգտնելով՝ դիւրաւ տիրեցին : Ի՞սկէ սկսեալ ինչուան 1814 կուատալուբան պատերազմողաց բաղդին համեմատ՝ մէյ մը Ի՞նդղիացւոց, մէյ մալ Գաղղիացւոց ձեռքը կ'անցնէր :

Ի՞մերիկայի անկախութեան պատերազմը Ի՞նդղիեան կղզեաց խռովութիւնը վառ պահելու առիթ մը եղաւ . և կուատալուբան տեսարան եղաւ այն նաւական հոչակաւոր պատերազմին յաղթութեանը, զորն որ ըրին Ի՞նդղիացիք Գաղղիացւոց կրասէ ծովակալին դէմ 1782ին : Ա երջապէս Գաղղիական խռովութիւնը իր ազդեցութիւնը ըրաւ նաև ան հեռաւոր գաղթականներուն մէջ ալ, և ինչպէս որ Գաղղիա, նոյն սկս այն կղզիները խռովութիւններով լեցուեցան : Հոն ալ եղան ապստամբութիւններ, քաղաքական պատերազմներ, անիրաւ սպանութիւններ ու ջարգեր, և ինչուան որ Ի՞նդղիացիք չեկան շտիրեցին՝ չվերջացան այդ անզգամութիւնները : Բայց քանի մը տարիէն Գաղղիացիք նորէն առին ձեռքերնէն, ու քիչ մը ետքը նորէն ստիպուեցան թողուլ : Ա երջապէս 1814ին դարձեալ Գաղղիոյ անցաւ, որն որ Լուդովիկոս ֆիլիպպոսի թագաւորութեան ատենը նոր տեսակ կառավարութիւն մը հաստատեց, գաղթականութեան խորհըցարանէ մը բաղկացած, և քաղաքական իրաւունք չնորհեց նաև սեերուն : Ի՞սանկով կուատալուբան նոր կենդանութիւն ու յարդ մը ստացաւ, որ առաջները չունէր :

Կուատալուբան կ'իյնայ Ի՞նդղիեան ծովուն մէջ հիւսիսային լայնութեան 15° — 16° աստիճանին տակ, և 63° — 64° երկայնութեան տակ : Կը առջի անունն էր Վարուքէրա, զորն որ Ապանիացիք փոխելով կուատալուբազրին, ՚ի յիշատակ կուատալուբայի Ի՞ստուածածնայ, որ Լադրէմատուբա ըստած նահանգին մէջ մեծ ջերմեռանդութեան տեղ մըն էր : Կուատալուբա 80 լեւգա շրջապատ ունի, և երկու կղզիներէ ձեացած է . Ի՞սա եր-

կու կղզիները նեղ ջրանցքով մը միայն բաժնուած են իրարմէ, որն որ հազիւթէ 20 կանգուն լայնութիւն և 2 լեւգա երկայնութիւն ունի : Բայց սակայն այս երկու մերձաւոր կղզիները ամենեին իրարմէ տարբեր երեսոյթներ ունին, որ մարդուս անհաւատալի կրնայ երենալ : Ի՞րեւմտեան մասը, որ է բուն կուատալուբան, հրաբխային է, և մէջտեղէն լեռներու գոտուով մը բաժնուած է, որոնցմէ ոմանք 800 կանգունէն աւելի բարձրութիւն ունին ծովուն երեսէն առնելով :

Ու Փրիէր, որ ասոնց մէջ ամենէն աւելի զարմանալին է, իրեք բերնէ կրակ կը ցատքեցրնէ, որոնք ատեն ատեն կը բռնկին : Ի՞ս լերանս ծայրը գրեթէ միշտ ամպերու մէջ ծածկուած է, որոնք կանոնաւոր քամիներով հոն կը դիզուին : Ի՞ս ամպերու բազմութիւնը կուատալուբան առատ անձրւներով կ'ոռոգեն, որով ուրիշ կղզիներէն աւելի պրազրեր է : Բայց աւելի զարմանալի է եռացեալ աղբիւրը, որ ծովէն քիչ մը հեռու կը բղխէ, որուն մէջ ջուրը այն աստիճան եռացման մէջ է, որ ջերմաչափին ամէն աստիճանները կ'անցնի : Կուատալուբան իր չորս կողմի գտնուած պղտի կղզիներովը որ են Աէն-Ի՞արդէն, Ա՞րի-Լալանդ, Տէզիրատ, և Աէնդըսուածները, 150,000 բնակիչ ունի, որոնց 99,558ը գերի են. գլխաւոր քաղաքներն են Ռուէնդ-ա-Ռիզը, որ 16,000 բնակիչ ունի . փողոցները լայն և նոր շինուած աղուոր քաղաք մըն է . դատաստանարան մը և քանի մը հասարակաց շինուածքներ ունի . երկրորդ քաղաքն է Պաս-Դէռ, որն որ 8,000 բնակիչ ունի և կառավարութեան կեդրոնն է . փողոցները աղբիւրներով զարդարուած է . զուարձալի Ճեմելիքներ ունի, բայց նաւահանգիստը վտանգաւոր է քամիներու դէմն ըլլալուն համար . տարին 20,000,000 ֆռանգի վաճառք կը խարէ, գրեթէ նոյնչափ ալ կ'ընդունի : Պղխաւոր բերքն է շաքար, խահուե, ծխախոտ, և այլն .